

չնձած է. եւ թէ՛ բոլոր Dominiumը եւ այսպէս արդէն մտիկ 80 տարի, խաղաղութեամբ մենք կը ժառանգենք կոր զատնք իբրեւ մեր Յատուկը, իբրեւ մեր ըստակով քնովածը:

«Որովհետեւ ուրեմն կրնայ հանգրայելու, որ այս Peculium բառը բառուս չի թողուն, որովհետեւ շուտով այս բանը պիտոք ներկայացնեն գթած կայսերը որ հաստատէ, ներք համար ինչխտար որ շուտով կարելի է, Գերապայծառ Տէր, կարօտութիւն ունի այս մեր բոլոր քաղաքը հրամանող Գերապայծառութեանը զորաւոր միջնորդութեանը. որովհետեւ մենք շնորհք ունի Գերապայծառութիւնը գթած կայսեր դիմացը, ուստի մենք ալ այս հասարակաց թղթովս կը խորհրնք Գերապայծառ Տէրութենէդ, որ հաճի եւ յանձն առնու կայսեր քովը երթալու ու միջնորդելու, որ զմեր վերայ գրեալ ենդիրքը իրեն գթածութեանը կատարէ. ու զPeculium բառը հրամայէ որ այն նոր Privilegiumէն դուրս հանուի. միանգամայն զայն ալ բացարեւիճ Գերապայծառութիւնը մեր գթած կայսեր դիմացը՝ թէ ինչպէս առաջ միշտ, նաեւ սակից ետեւ յաւիտեանս ապէն կերպ հպատակութիւնը Տէրութեան դիմացը՝ տեղողը անպակաս պիտոր մնայ մեր Եղևսարեւմայ քաղաքին կողմանէ:

«Մենք այս բանին համար ասորվան օրս գրերինք հոն Պէշք եղած մեր գործակալ կայսերական Sign. Conrad Francescoին ալ. ուսկից ինչ որ ալ ուզէ՛ կրնայ Գերապայծառութիւնը տեղեկանալ այս բանին վրայօքը. եւ որն որ զայս մեր Հասարակաց Թուղթը շնորհք կ'ուեննայ ներկայացընել:

«Այսու յանձնելով զմեզ Գերապայծառութեանը շնորհքը կու մնանք, Գերապայծառ Տէրութեանդ՝

Յնդիւսաբէլու-ապրիլիս 10 Մայիս 1837.

Տօգեւոր որդիք եւ խննարջ ծառայք

Մախիթարայր Եւ Էստասիոս Եղևսարեւմայ Վապուսիս:

Եւ անց նշանակութեան չէ. ազանաց թղթին աշխարհաբար լեզուաւ գրուելու — ինչպէս գիտենք, Վրեննայի՝ երկրորդամասնակէս իւր զարկութիւններէ ետեւ, այս միջոցին ովան երեւան հանել ընտրի ոսկեգրան մասնազգրեւոր էր որովհետեւ շատ աղքատ էր. այս գրեւոր — օրինակի աղքատ — Եղևս. . . Ստաստարուկի եւ այլն լեզու Մ. յարեանցոյն ու Գաւիթ Մայաղթի՝ օտար կողմաբար վրայ գրուանն եւ յունական ծովաբոր գրեւորներ հազանէ, բուն հայերեն լեզուէն, անոր համար Վրենական հարց՝ Վրեննայոց այս յեղափոխութիւնը՝ հայերեն գրու-

համակին վրայ անցուած է յաշորդ պաշտօնականն անօթութիւնը. «Perlect sub Sessione Magtus et Comtis die 10 Maji 837 celebr. — Expediat. Mart. Lengyel m. p. Iudex Primar. — Այսինքն Քաղաքաբարալութեան ու հասարակութեան 1837 մայիս 10ին եղած ժողովքին մէջ կարգադրուեցաւ. — Երկից՝ Մարտիտոս Լէնգյէլեան գլխաւոր գաստարըր»:

(Շորուսիլիս) 8043. ԱնճՅԻ



Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԵՋՆԿԵՑ ԿՈՂՄՈՍԻՈՑ «ԵՂԹ ԱՂՆԵԿՈՑ» ԳՐՔԻՆ ԳՆԻՄՈՆՆԵՐԻՆ ԹՎԻՄՈՆՆՈՒԹԻՅԵՆ «ՆԵՐՃՈՒԹՈՒԻՆԸ»

Եզնկայ Վորջալայ «Նոն աղանդոց» զօրքն զերմաններէն թարգմանութեան քննադատութեան մէջ (հասկնէ Անտոնիոս 1900 էլ 179-180) խոստացուած էր Հեղինակին ներածութիւնը լիակատար թարգմանութեանը ծանօթացընել մեր Ընթերցողաց: Այս խոստումն է աճա զոր կը կատարենք յաշորդ գրուեցանք: Ներածութեան թարգմանութեան վրայ կը յանելուք այն քննադատականներուն թարգմանութիւնը, որով որովանքի նայալէսը նոյննամ մն այնչափ անսահմանական թղթերուն մէջ «Նոն Աղանդոցի զերմ. թարգմանութեան նրատարակութիւնը: ԵՄԱՐ.



Եզնկայ «Ընդդէմ՝ աղանդոց»՝ գիրքը թէեւ ցայժմ հայ բնագրին վրայէն ուրիշ լեռնի վե՛րբ-մանաթ չէ. ի բաց առեալ ԼԸ Վայեան գը Ֆլորի-վայի անճիլը՝ եւ այս պատճառաւ շիջ գործածուած եւ գրեթէ անգործած ելի՞ք գաղթելէն թարգմանութիւնն՝ եւ ինչ ինչ գրքերու եւ լրագիրներու մէջ լըյս տեսած քանի մը հաստակտոր քաղաւած-

բար լեզուն ըստ բուականի չքիտանալուն յատկացուցին: Ուստի գրաբար Հասկնողքն, բնականապէս աշխարհաբար պէտք էր գրել:

Եւ Զեռագիր օրինակին մէջ զիրքն վերնագիր լունի, Չօրինակի սպազորութեան վրայ գրուած է «Վերք ընդդէմութեանց Վերնագիրը. իսկ Վրենակոյ սպազորութեան վրայ «Նոն աղանդոց»՝ Երկու վերնագիրներն ալ կամայական են, իսկ «Ընդդէմութիւնը կամ՝ «Նոն» բառերը դասական լինելու Վրեննայի Միջինադարէնի աւել ճիշդ՝ «Ընդդէմ՝ աղանդոցը կը կոչեն մասնակիս՝ Հմմտ. Հ. Գաւեմեանեան, «Նորագոյն աղքատ Եզնկայ, էլ 3, ծան. 1: Այսպէս նաեւ Եզնկայ գործածած Երկրամաս Panarionը պարզապէս «Ընդդէմ՝ Հերմանոսից» վերնագրին ունի: Հ. Յաւուս, Մատենադարան մանր ուսումնասիրութիւնը, Վրեննա, 1895, էլ 81, ծան. 5:

a V. Langlois, Collection, Paris, 1869, Բ. 372 կը գրէ. «Փրկելով թարգմանութիւնը գրախոսաբար ըստ անհաստատի՞ է եւ մտանկանս արժանիքին վրայ շատ անկատար գաղափար մը կու տայ: a Réfutation des différentes sectes, Paris 1853.

ները, հանդերձ այսու շնորհիւ բազմաթիւ մասնաւոր գերմանացի հայագէտներու¹, նոյնիս բովանդակութիւնը համեմատաբար ընտարակազմոյն ծանօթացուած եւ ներարժեքուած է:

Ի մասնաւորի վերջերս Ռուսցապետան Սիման Վերեր ի ֆրէյբրդը ի Բրոյպրուս² մասնական բովանդակութիւնը քաջ ուսումնասիրած եւ բազմաթիւ յօդուածներ հրատարակած է, որոնցմով յոյս տուած է մասնական կարեւորութիւն ու նշանակութիւնը նկատմամբ³ Աստուածաբանութեան քննարկութեան հայերու քով⁴, եւ «Քրիստոնէական ճշմարտութեան շատագոյնութեան հին հայերու քով⁵», եւ նաեւ մասնական «գրութեան ժամանակին եւ վաւերականութեան վրայ»⁶ հիմնովին ճառած է:

Եւ արեւմտեց այսպիսի մտադիր ուսումնասիրութեան արեւելի է մասնաւոր. վասն զի հեղինակն՝ Եղիշիկ, գաղմարգին «Թարգմանիչներու» կարգին մէջ է եւ հայ գրականութեան հիմնադիրներուն առաջինն է: Թէ թնկազդին բովանդակութեան ու գործածած հնագոյն հեղինակներուն պատճառաւ, եւ ԳԹԷ շքնազ ոճոյն ու ճուռ հայկական շքեղականակն ասացուածներուն նրբութեան պատճառաւ վերին աստիճանի կարեւորութիւն ունի: Չայս կը հաստատեն Եղիշայ վրայ գրոյցները կամ զայն ուսումնասիրողները: Ի մասնաւորի Ալեկանայ Միխիլաւանները, որոնք զԵղիշիկ սկզբանէ հետէ իբր մի միակ գաղական հայ հեղինակ ծանշցան եւ անոր լեզուն «սովեղէն դարուն» լեզուին ամենամիճաբ հաշտեցանք:

Այսպէս յիշեց միայն քանի մը հնագոյն եւ նորագոյն եւրոպայէ հեղինակներ: Ա. Փր. Նեյցման կը գրէ՝ Եղիշայ մասին. «Եղիշիկ Մ. Սոսակոյ եւ Մետրոպոլ ընտրեալագոյն աշակերտներէն մէկն էր. Սորիքի եւ Յունաստանի այլեւայլ պարոյցներուն մէջ զատարակութիւն առաւ, եւ ինչպէս կ'երեւայ՝ յոյն, ասորի եւ պարսիկ լեզուներուն քաջ հմուտ էր: Իւր երկն հայագէտներու քով շատ մեծ յարգ ունի թէ վարակուած եւ նուրբ բացատրութիւններու»

ուն եւ թէ նոսրագատութիւններուն կանոնաւոր շարքին պատճառաւ: Գիտնական Միխիլաւանն է. Յարու թիւն հեղեքեան ի վնեմակ սովոր էր բռնէ. «Ով որ Նայքերի աճն նրբութիւններ ծանշնալ կ'ուզէ, պետք է յարատուութեամբ Եղիշիկ կարգէ»: Եղիշի մէկն էր, մասնաւոր թէ ամենէն նշանաւոր այն մարդերն՝ որոնք Սոսակոյ եւ Մետրոպոլ գաղտոցէն ելան, եւ մարդկային գիտութեան ամեն ճիւղերուն մէջ իբրեւ թարգմանիչ եւ հեղինակ համբաւաւոր եղան⁷: Այս թարգմանիչներու մասին կը գրէ նոյն Ա. Փր. Նեյցման⁸. «Թարգմանիչներն հայ ազգին նաեւ դասական հեղինակներն եղան. եւ այն թարգմանութիւններն ինչպէս Աստուածաբանութեան թարգմանութիւնը, իրենց զուտ եւ անպաճայճ լեզուն, զարգարուն եւ ձկուն բացատրութիւններուն պատճառաւ հայ ասացուածքի իբր նախասովոր օրինակներ կը դրուատուին»: Այսպէս Ե. դարը, «Թարգմանիչներու» ժամանակը, հայ լեզուի եւ մասնաւորութեան «սովեղէն» դարն է:

Եղիշիկ, հայ մասնագրութեան ամենաշուտաւոր դասակալ հեղինակն է՝ թէ իւր ոճոյն եւ հմուտութեան համար, եւ թէ իւր զուտ, ազնիւ եւ յամբար նաեւ ճարտասանութեան պատճառաւ⁹: Թեպէտ Եղիշիկ ունի բացատրութիւններ եւ նկարագրութիւններ, որոնք մեր տեսութիւններուն եւ սովորութիւններուն քիչ մը շատ ազատ եւ մերկ կ'երեւան, սակայն կարելի է զատնք արդարացրեն¹⁰ նկատելով որ Արեւելք այս մասին նուազ նուրբ եւ նուազագոյն չափաւորեալ բացատրութիւններ ունի, եւ թէ Եղիշիկ ստիպուած էր հեծնտեսական մոլորութիւններն իրական եւ բնական պարագաներով խախտելու եւ այսպէս հեծնտեսներու, մոլորեւ եւ պարսիկներու հետ իրենց սեպահական ճակատանոցոյն վրայ ճարտարաբանութեան հակա՛ երկասիրութեան բովանդակութեան ծանցութիւնը եւ զուտ գիտնական նկարագրին ինքնին կը պահանջուէր որ այսպիսի կտորները կարողացնեն¹¹ յատուկ պարագաները նկատողութեան առնուլ գիտնական եւ չգայթակաղին քանի մ'ապտու եւ նիւթապաշտական բացատրութիւններէն ու նկարագրութիւններէն, զորոնք թարգմանութեան մէջ կարելի չէր զանց տանել:

Վիկտոր Լանգուսակ¹² գաղղղացին երկասիրութեան կանոնաւոր թանկազին զիբք մ'այլեւայլ պատճառներու համար. վասն զի Է. դարու հայ հեղինակներուն, ի մասնաւորի Եղիշիկ եւ Ղ. Փարպեցոյ Մարգեանց վրայ տուած անզեկութիւնները կ'ամբողջացնեն, եւ դարձեալ կ'ըսեն. «Եղիշիկ իւր երկասիրութեան շարս գրքերուն մէջ՝ իբր

¹ C. Fr. Neumann («Hermes» 33^a. Հար. 1844-1845 1829, էջ 177, եւ «Zeitschrift für die historische Theologie» 4^a Հար. 1846-1847, էջ 71-), Windischmann («Bayer. Annalen», Միւնխեն 1834, էջ 81-), Harnack («Zeitschrift für wissenschaftl. Theologie 19^a Յորթ, 1844-1845, էջ 84-102), Florival, Armand de Wicquer («Revue de l'Orient» Paris 1857, էջ 207-216), Dulaurier, Gattayrias, Revillont, («Journal asiatique» Ե. 5, 515), Langlois, Հ. Գարսիէն Martin, Ermoni («Revue de l'Orient chrétien» 1896, էջ 461-480) Կ. Եղեան (Պետերբուրգ 1858 ռուսերէն): Casartelli, Himpel (Kirchenlexikon v. Wetzlar u. Welte, 2^a Կ. էջ 1163-1168) Հ. Յաշեան, Վ. Գաւեմեարեան, Vetter, Weber.

² Tüb. Theol. Quartalschr. 1896, էջ 463-489:
³ Katholik., Մոյնց, 1898, Ա. էջ 214-230 եւ էջ 311-325:

⁴ Tüb. Th. Quart. 1897, էջ 367-398:
⁵ Վերեր, Tüb. Th. Quart. 1897, էջ 368:

⁶ Hermes 33^a Հար. 1844-1845 1829, էջ 201: C. Fr. Neumann-er հեղինակն է Versuch der Geschichte der armenischen Litteratur գրքին (1844-1845) 1836, հայերէն սովորու. Համար երկուր ասան վնեմակ, Միխիլաւաններու քով կեցած է:

⁷ «Hermes» էջ 196:

⁸ ԱՊ, 195:

⁹ Հմտ. Florival, անդ էջ 9:

¹⁰ Collection, էջ 372: Langlois իւր Collectionի մէջ 11 Հար. էջ 369-382, հրատարակած է Բ. Գրեքն առաջին 11 Գլուխներուն գաղղղերէն թարգմանութիւնը, որ թէ եւ իմաստին կողմէն Ռուսաստանի մէջ, բայց ամեն անգ ըսուական չէ: Թարգմանիչն է վնեմակի Միխիլաւանն մը:

¹¹ ԱՊ, էջ 372:

ժամանակն յուզուած փխխոփայական եւ կրօնական խնդիրներու քաջ հմուտ թիւն ցոյց կու տայ»,
Նայնդես կը խօսի Գիւլարիի¹, որ շեղինիկ
«իւր ազգին գիտնականագոյնն ուսուցչներէն մէկը»
կը կոչէ:

Թ. Ա. Գասառեցի, որ զինք «մշակ առաջին տարւոյն», Գանուանէ, եւ ուրիշ եւրոպացի եւ հայ հեղինակներ անոր երկասիրութիւնը վերին աստիճանի կարեւոր գիրք կը կոչեն:

Վերքորագի Աւարեանցն Ներշն անով արգելանքու եղաւ որ առաջին անգամ հայ գրականութիւնը որով նաեւ եղնկայ երկն Ռուսացապետ Ֆետտերի աշխատակցութեամբն իւր Հայրաբնութեան մէջ անշուրջ² Հայրազգիութեան մասն ըրաւ: Ֆետտեր նոյն տեղն եղնկայ վայ կը գրէ այսպէս՝ «Եղնկայ երկն Հայրազգիութեան մէջ եղական երեւոյթ մըն է: Իր ոճն Հայ գրականութեան թեմէն թեմէն աւանդն ազնիւ օրինակն է, վճիտ, գիւրահաս, անպատշաճ»:

Վերջապէս Ռուսացապետն Վէրէր ի Ֆրէյ-բուրգ ի Բայրապետու³, որ ինչպէս ըրինք՝ այլեւայլ յօդուածներով եղնկայ գրեթէ ամբողջ բովանդակութիւնն ընդարձակապէսն եւ յաղոցապէս ուսումնասիրած եւ տարրալուծած է, նոյնք Գանուանէ «Հատարական երկ մը, որ ոչ միայն հայ մատենագրութեան զարգը կը մնայ, այլ նաեւ նոյնին մէջ երեւցած նրբամտութեամբ, բովանդակած գիտութեամբ, եւ սապուածոց փայլովը դասական հնութեան մտադրական արտաբերութիւններուն մէջ պատուաւոր գիրք մը գրուել կրնայ: Եղնիկ իւր ժամանակին շատագոյնական մտքափայլքին վայ կը կենցայ իրեն մարտուպէս՝ Կանեւ Հայ պատմութեան յաւրորդ դարերը շին աւանդեր ուրիշ անուն մը, որ անոր փառքը նսեմացնէ»:

Այսպիսի են գառողութիւններն այն հեղինակներու՝ որոնք եղնկայ ուրիշ-ընդէր սակախի քննած չէին: Հ. Կալմեթարեանի նորագոյն հետազոտութիւններուն համեմատ՝ Եղնիկ, ինչպէս վարք պիտի տեսնենք, անոր շատ կարեւոր արգելանքներ՝ առանց անաղբեր անունը տալու, իր երկին համար առատօրէն գործածած է. այնպէս որ իր երկին մէջ մթերածու գիտութեան ամէնը միայն իրեն սեպակական կարելի չէ նկատել:

Թե՛ Եղնիկ համանուն երկին հեղինակն է, ոչ որ կը հակառակի. եւ Վէրէր համոզել կերպով ապացուցած է զայս: Ան իրականութենէն թէ այն երկն իրագրին, յօրինուածութեան եւ գրութեան կողմէն (թէ՛ եւ այլեւայլ գրքերն շատ զարուածներ ունենայ) յինքեան միարուն ամբողջութիւն մը կը կազմէ, իրաւամբ կը հետեւցնէ Վէրէր, թէ մի միայն հեղինակի գործ պէտք է որ ըլլայ, եւ այս անձն է մի միայն Եղնիկ Կողբացի, Բագրեւանդայ

Եպիսկոպոսն. «Բագրեւանդայն» ու շատագոյն Եղնիկ Կողբացի եւ Եղնիկ «Եպիսկոպոսն», Բագրեւանդայ երկու զատ անձնաւորութիւն չեն, այլ երկուքն ինչ-նչ անձն են:

Եղնիկ բարեկամն Կորեան՝ որ Ս. Մեսրոպայ վարքը գրեց եւ իրեն պէս Ս. Մեսրոպայ աշակերտներ, ծնած էր Հայաստանի Կողբ գիւղը, Տայոց գաւառը⁴: Եղնիկ պատմութեան մէջ երկու անգամ կը յիշուի⁵. նախ իբրեւ Եպիսկոպոս Բագրեւանդայ եւ անոր Կաթողիկոս Աշոտիչապոս Սիւնհոգոսն⁶: Երկրորդ անգամ կը յիշուի Եղնիկ Է. կամ Ը. գաւառն՝ Մոլոյ. յօրենացոյ ըրով, որ կը գրէ Եղնիկոյ վրայ⁷. «Մեսրոպ է Մեծն Սահակ զԳովտէի եւ ատոր ընկերն Եղնիկ անուն՝ Կողբ գեղին, կը զնկեն Միջագետք Եգեարս քաղաքը, նախնի սուրբ Հայրերէն դրուած հոն գտնուող ամեն գրքերը մեր լեզուն թարգմանելու եւ շուտով բերելու համար, որպէս զի կարող ըլլան զերկնք միւսնայն նպատակի համար Բիզանդիոն զընել . . . Ասորք անմիջապէս Բիզանդիոն քաղին . . . եւ կրթութեան յովանորութեան մէջ եւ սկսան թարգմանել եւ գրել: Եղնիկ Կ. Պոլսն մնաց միւսն Եպիսկոպոս Սիւնհոգոսն վերել (431), որմէ ետեւ եկաւ Աշոտիչապոս (Տարօն) ուր գտաւ իր ուսուցչներն, որոնց յանձնեց Եպիսկոպոս Սիւնհոգոսի թղթերն ու վեց զլեւե բաղադրեալ կանոններ, եւ Աստուածաբանութեան բարեկարգութեան գրքադիրներ, որոնց վրայէն Սահակ († 440) Ե. Մեսրոպ († 441) յիշեալ աշակերտներու հետ վերստին թարգմանեցին Աստուածաբանքը, զոր նախ վերիվերջ թարգմանած էին: Մծբին ուղեւորած ժամանակ Եղնիկ իբր 30 տարեկան պիտի ըլլար, հետեւաբար Արտաշատու Սիւնհոգոսին ժամանակ իբր 50 տարեկան ըլլալու էր:

Վերջապէս այն երկն ալ անոր անունը կը կրէ իբր հեղինակի⁸, եւ նաեւ շարունակեալ աւանդութիւնը զանիկա գիտն հեղինակ նոյն երկին⁹: Հազիւ է. գարունն կը յիշուի ուրիշ Եղնիկ մը, որ կը կոչուի «Եղնք»¹⁰, որ սակայն ամեն պարագայներու համեմատ այն երկին հեղինակն չէ կրնար ըլլալ:

Եղնիկ Կողբացի, մին առաջին «Թարգմանիչներէն» Սահակ Կաթողիկոսն (390—440) ձեռքին տակ գործեց, զիսկուրաբար յունական-ասորական մտանկան պատմութիւնն իւր ազգին մէջ

¹ Tüb. Th. Quart. 1897, էջ 385.
² Ֆետտեր ան Nirschl, անդ.
³ T. Th. Quart. 1897, էջ 367.
⁴ Վէրէր, T. Th. Quart. 1897, էջ 392: Եղնիկ, Վեհեւ. 1864, էջ 46: Գ. Փարպեցի, Վեհեւ. 1891, էջ 138: Ս. Մ. Խոսրոսեցի, Վեհեւ. 1881 էջ 544: Գեորգ. Թարգ. F. Lauer է, Ռեզնուրուր 1869, էջ 224: Լուս նորագոյն հետազոտութեանց Գարիբեդ (Nouvelles sources de Moïse de Korène, Վեհեւ, Միսիթ. տպ. 1893: Supplément անդ, 1894) Գարապաշեանի, Ֆետտերի, Խոսրոսեցի, Յեր Միկայէանց, Յալեանի, Գաղաշեանի. եւ Մոլոյ. յօրենացի իր գառողութիւնն իբր Է. կամ Ը. գառուն գրած է:
⁵ Մ. Խոսրոսեցի, անդ էջ 547:
⁶ Վէրէր, Tüb. Quart. 1897, էջ 391:
⁷ «Եղնիկ» մ. է գեոքոմոյ ընդդէմ աւանդոց,
⁸ Վէրէր, անդ էջ 369:
⁹ Նոյն անդ էջ 387:

¹ Cosmogonie des Peres d'après Enig, „Revue de l'Orient“, Paris 1857, էջ 253, 254:
² J. A. Gattayrias, L'Arménie et les Armeniens, Պարիս 1862, էջ 76:
³ Nirschl, Lehrbuch der Patrologie, Mainz, 1885, Գ. 4-րդ. էջ 231:
⁴ „Katholik“, Մոսկո 1898, էջ 215:

ասրածեցաւ նպատակաւ: Հայերն ինչպէս որ քրիստոնէութիւնը Յայններէն առին — Ս. Գր. Լուսաւորիչ Աետարիոյ Ղեւոնդոսոյ յոյն եպիսկոպոսէն Հայերէն Տոմիւն ձեռնարեցաւ: — այսպէս ալ գլխաւորաբար յառնալով (եւ ասորակող) մասնեամբ գրութեան գանձերէն իրենց մասնեալաբար անառկէն գատարակութիւնն առին: Այս մասեալ նազդութիւնն Հայ ազգին փոխանցելու կոչում ունեցողներուն մէջ Եզնիկ առաջինն էր, որ Տնուտ էր յոյն, ասորի եւ պարսիկ լեզուներուն, եւ մին էր Սասունաճառուինն եւ այլ գրքեր յունարէնէ իրենց մայրենի լեզուին թարգմանողներէն, այն լեզուին՝ որ 410էն ի վեր Ս. Մերուպայ ձեռագր յատուկ այսբարէն ունեցած էր: Եւ նոյն իսկ այս երկը կը բուսնայակէ բազմաթիւ կտորներ, զոր Եզնիկ ինքնին յունարէնէ (եւ ասորիէնէ) թարգմանած, եւր նպատակին սխառնաբալէս գործածած, կերպանաւած եւ երկին մարմնացած է, թէ եւ անոնց յոյն (եւ ասորի) ծագումն ու հեղինակները յիշատակած չէ:

Հ. Գրիգորիս Ա. Գալեմբարեան, Ղեւնուական Մխիթարեան, ... յայնիկ 1893 Եզնիկ յոյն հեղինակներէն փոխառութիւններն առաջին անգամ գտաւ: Եւ իր հետազոտութիւնները «Հանդէս Անտարիսի» մէջ (Հոկտ. 1893 էջ 289 եւն) եւ առանձինն սուղաբովեանք Տրատարեան: Եզնիկ Ա. Գրքին մէջ Ղեւնուական սուղաբովեան համեմատ (1826) էջ 19 առը 7էն մինչեւ էջ 58 առը 26, գարձեալ Գ. Գրքին մէջ էջ 236 առը 6էն մինչեւ էջ 239 առը 24 Մեթոքիոս Ողբնդեպոյցոյն «Վասն անձնիշխանութեան» գրքը գրեթէ բառ առ բառ թարգմանած է յայնուպէս եւ շատ յաջողութեամբ իր երկին հիւսած, ինչպէս որ Հ. Գալեմբարեան Մեթոքիոսի եւ Եզնիկոյ բնագրիները դէմ առ դէմ դնելով անվիճելի օրինակաւ յայտարարեց իր ցոյց կու տայ: Մեթոքիոսի գործն ընդհանրապէս, ինչպէս կ'ըսէ Բոնիվէճ, «այն յատուկ բարան ունեցած է, որ «Վասն անձնիշխանու-

թեան» գրքը ծանօթանալէն շիշ ետքն Արամանտիւնէն՝ «Վասն ուղիղ հաւատոց» գիտնանութեան հեղինակէն (ինչպէս նաեւ ուրիշներէն) ըստ կարի շատ գործածուած է, թէպէս այն հեղինակն (ինչպէս նաեւ ուրիշները) իր աղբիւրը յիշած չէ: Ինչպէս նաեւ Եզնիկ նոյնը չի յիշատակեր, այլ ընդհակառակն գրութեանը մէջ այնպէս կը հիւսէ եւ կը շարժանէ, որ իբրեւ իր ստացուածքը կ'երեւայ, այնպէս որ մինչեւ Հ. Գալեմբարեանի գիտարը ոչ ոք այս փոխառութեան վրայ չնշի եւ Յովակոմ մուսնեցած էր: Բաց սակէ, ինչպէս Հ. Գալեմբարեան, Ղեւնուական Մխիթարեան, մտադիր կ'ընէ, ինչ ինչ տեղեր Բարսեղ Կեսարացիին, գարձեալ Հ. Գալեմբարեանի համեմատ Հիպոպոլիտոսէն եւ Արիստիդեսէն, եւ Հ. Գալեմբարեան, Հ. Թորոսեանի եւ Հ. Տաշեանի համեմատ Եպիփանոս: Ընդդէմ հերետիկոսեանց» (Panarion) գրքէն՝ օգտուած է, նոյնպէս առանց աղբիւր յիշատակելու: Արիստեալ քանի մը տեղ կան հետքեր Ս. Գր. Լուսաւորիչ վերագրուած Ծանախապատումս՝ գրքէն, որ ըստ Ֆետտերի՝ Ս. Մերուպայ († 441) երկատրութիւնն ըլլալու է: Վիզիգիման՝ կանխաւ յայտնած էր իր այն կասկածը՝ թէ Եզնիկ ընդգծմէ Մարկիոսի Գ. Գրքին մէջ ասորի գնտարկեան Բարդեսեանի ընդդէմ Մարկիոսի գրքէն, եթէ ոչ նոյն իսկ Մարկիոսի Հակադրութիւնն (Antithese), եւ կամ անոր աշակերտներէն մեկուն գրութեանն օգտուած ըլլալու, որուն դէմ գրեց Հառնակոս Եւ առկայն ցայտօր

1 Caspari, Kirchenhistorische Anekdoten, I. Գրքն-տիւնիս 1883. ասոր մէջ կան Եզնիկոյ հետ Տնամայնոյ կտորներ, էջ 67-92:
2 Հմմտ. «Բարձրագոյն» Ղեւնու 1889, էջ 14, 108, 109, 313, 385:

3 Ասոր վրայ Ֆետտեր «Tüb. Quart.» 1894 էջ 529-539 յայտնի զարուստ մը գրած է՝ «Արիստիդես վրայութիւններ Հայ մասնեալագրութեան մէջ» Ասոր մէջ կ'ընտանի Ֆետտեր թէ երկուքն մէջ (Եզնիկ եւ Արիստիդես) թէ եւ նոյնարարութիւններ կան, ոսկայն Եզնիկոյ Արիստիդես յատուկաւ կախում ունենալ (ընդգծմէ Հ. Գալեմբարեանի) սուղաբովեան ի համարի (անը էջ 530), այլ Եզնիկ վրայ օգտուող է անկէ՝ անկախ թարգմ. (անը էջ 534):

4 Հ. Տաշեան, Մասնեալագրական մանրաւում Թատարութիւնը, Ղեւնու, 1895, էջ 76-100:
5 Reden und Lehren des hl. Gr. des Erleuchteters, գերմ. թարգմ. J. M. Schmid. Ռեգենսբուրգ 1872:
6 Ֆետտեր առ Երմիլի, Հայրաբանութիւն Գր. էջ 221 եւ «Tüb. Quart.» 1834, էջ 535:
7 «Bayer. Annalen» 1834, էջ 82:
8 Harnack (Zeitschrift f. wiss. Theol.» 3թ. Հար. 1էլ յոյսից, 1876. Beiträge zur Geschichte der marcionitischen Kirchen. I. Armenische Marcioniten des V. Jahrhunderts. Der Bericht des Ezniks էջ 91.) կ'ըսէ, թէ Եզնիկոյ նոյն աղանձնի վրայ իրացան իր անձնակալ կորիչքն եւ նաեւ հաւանակած է որ Հնթանոսներէն, պարսիկներէն եւ այն փիլիսոփաներէն ետքը միայն Մարկիոսեաններն (եւ Մանիքեաններն) դէմ չըր գրեր, եթէ ասոնք իր ամբնակ իւր աղետահին երկնեցուցելու շարժանքով: Առով սխալած չէնք ըլլալ, եթէ ընդգծելնք թէ Եզնիկոյ առանձնաւ յատարած ամբնակի Հայ հետեւող մը մարկիոսեան վերաբարձուութեան ջարդանք մը եւ նոյն սուղաբով մասին իր իրացանն է վրայն (անը էջ 92): Հմմտ. Եզնիկ Գ. Գրքը, Գլ. 15 եւ Ղեւնու «Tüb. Quart.» 1897, էջ 373:

1 Կելցման («Zeit. f. d. hist. Th.» Գ. էջ 172, Ժան. 77.) «Անոյ համար Հայերն երկու ասնէ իբրեւ իրենց հոգեւորական մայրաքաղաքը կը հանուէին Կեսարիան, եւ Ս. Գր. Լուսաւորիչ առաջին յարեղիսը մինչեւ Ներսէս Ա. Կեսարիան առած են իրենց ձեռնարկութիւնը, Կոստ. 410ին Մեւուրոպայ յունական զեղաբովեան քաղաքով Հուսփնեան Եգնատարին Տնտ կազմած Հայ սղաբներէն անտարակուսելի է թէ յունական այլաբարէնի վրայն ձեռուած են Հմմտ. Hübsehmann H., Ueber Aussprache und Umschreibung des Altarmenischen (ZDMG, Հար. 1. էջ 53-73) եւ V. Gardthausen, Ueber den griechischen Ursprung der armenischen Schrift (էջ 74-80):

2 Կելցման («Hermes», Լիւ. Հար. էջ 194.) Ե. եւ Ջ. Գարեբու Հայ եւ մասնաւոր գատական մասնեալագրութիւնն Աթէնքի եւ Եզնիկոյ, որ գլխաւորաբար քերականական ուսմանը կը ծաղկէին, Անթրասիոսի, Իրիզանդիոսի եւ Աստիոք յունական վարդապետն յոստւել կան է: Յուսալիք երիտասարդներն այն տեղերը կը ջզգուէին:

3 Հ. Գալեմբարեան, Նորագոյն աղբիւր Եզնիկոյ, Ղեւնու:
4 Կելց, անը էջ 22-89:
5 Bonwetsch, Methodus von Olympos. I. Erlangen u. Leipzig 1891, էջ 10:

ծանօթացած փոխառութիւնները նկատելով՝ չի կրնար անհիշել ըլլալ այն կատարմը՝ թէ Եղիսիկ իր գործըն յայտարարած անգրէն զատ, ուրիշ մասեր սր մեզք մինչև հիշալ անծանօթ մնացած գրքերէն քաղած ըլլալ, որ սակայն գործընի ի մասնաւորի հայրագրատական արժեքն ոչ միայն չէ նուազեցնելը, այլ ընդ հակառակն ըստ աւելի իր բարձրացնել. վասն զի, Աէրերի հետ խօսելով՝ 3 «անոր վրայ հնազոյն աւանդութեան հոգեմտնի կայ, 1 Եղիսիկ իբրև «Թարգմանիչ», շատ բնական էր ծանօթ օտար գրքերը գրութեանն համար գործածել. եւ այն առնել սակաւին վարժած ալ չէին հիմախուս պէտ՝ աղբիւրներն ամենայն ճշգրութեամբ նշանակելու:

Գործոյս կրօնական թմամբով վրայ Աէրեր առանձին յօդուած մը հրատարակած է՝, որուն հարմարաբար 441էն (կամ 445էն) մինչև 448ին յետ Բ. ի գրուած ըլլալու է. եւ այս առիթներին պատճառներու համար, ըստ որում՝ զարին քանի մը տեղերը ժամանակակից դէպքերու հետ յարաբերութիւն ունին Թամեսայի դէպքը 449էն ետքը գրուած չի կրնար ըլլալ, վասն զի Եղիսիկ կրէ (էջ 143) թէ մեզքու վարդապետութեան վրայ գրուող յիշատակարան մը չկայ: Արդ Յազկերտ Բ. Պարսից թարգմար 442ին Միհրանի հի հրովարտակին մէջ ունի վարդապետութիւնը գրել տուած է ու նոյնն շայտեր մէջ ապառած, եւ Արտաշատու Մինչհոգոսին մէջ 449ին, որուն մասնակցեցաւ նաեւ Եղիսիկ, նոյն վարդապետութեան հերքումը գրուեցաւ. ուրեքն Եղիսիկ չէրքն այս 442ի հերքմանգրին ծանօթմանայն յառաջ գրուածը (6): Մինչ կողմանէ չէրքն 431էն յառաջ ալ գրուած չի կրնար ըլլալ. վասն զի թէ եւ Եղիսիկ Սասանեան Հարստութիւնն եւ Թեոդոս Բ.՝ կայրը կը յիշէ, բայց ոչ Արշակունի հայ Հարստութիւնը, որուն շուրջ արդէն 428ին մարտ էր: Մարկիոսի մուրաբութիւնը Մ. Մեսրոպայ մահուանն (441) ետքը սպառնաց հայ եկեղեցւոյն. անոր յարձակման դէմ բերց Եղիսիկ նոյն մուրաբութեան հերքումը: Այս եւ նման պատճառներ կը յորդորեն զԱէրեր գործոյս գրութիւնն իբր 441էն, իշխոսից 445էն մինչև 448ի միջոցին մէջ գնելու:

Եղիսիկ այս գրութեան բարդութեան իմ Ժամանակին կուտելու ստիպող պարագայներէն, որոնք բարձրաւանդակի վրայ կեցող հայ եպիսկոպոսն

ստիպեցին քրիստոնէական վարդապետութիւնն յայն փիլիսոփայներու, Մանիքեցիներու, մուշեղեանի եւ գնոստիկաններու դէմ գիտնաստօրէն պաշտպանել: Մէկ կողմանէ քրիստոնէական վարդապետութեան կը սպառնային հետզհետէ հրատարակելու յոյն փիլիսոփայական գրութիւնները. միւս կողմանէ՝ արեւելքէն, նոյն իսկ ի Գրիստոս Տաւաթըն վասնաբուած էր մազդեզանց պարսիկ վարդապետութեամբն կամ մեզքու քէշավը, զոր հակաին պետութեան նոր ինքնախաղը Պարսից Յազկերտ Բ. թագաւորը, նոյն իսկ բռնական միջոցներով ի Հայս մուծանել կը ջանար. Աեկցորդ նաեւ գնոստիկեան Մարկիոսի մուրաբութեան մուտքը. եւ այսպէս Եղիսիկ իր գործը շորս մասի բաժնեկլու ըստ ինքեան ինքնին կը պարտաւորէր:

Գործոյս քովեղբայրութեան մասին, որուն վրայ Գետտեր եւ Աէրեր ընդարձակագոյնս գրած են, հոս միայն համառօտի կը խօսիմք: Սայսինքն՝ Եղիսիկ Ա. Գրիսն մէջ զիւստարար ինքից յախտնական էր և շարին գոյացական ըլլալուն հետմտնական գրութեան դէմ կ'ըլլէ: Բ. Գրիսն մէջ Պարսից քէշին երկարատեւ գրութեան դէմ կը կուտի, որուն կը կցէ նաեւ ճառք գիւսխօսութեան վրայ, հետմտնական ճակատագրութեան եւ քաղէական աստղաշարութեան դէմ: Գ. Գրիսը կը խօսի յոյն փիլիսոփայական զարդանալու վարդապետութեան եւ յոյն փիլիսոփայներուն Աստուածաշունչի հետ չմիաբանող աստղագիտական կարծիքներուն վրայ, ի մասնաւորի Պլեյթադորեան, Պլատոնիկեան, Պերիպատիկեան, Սոյոյիկեան եւ Եպիկուրեան գրութիւններուն վրայ, եւ ասոնց վարդապետութիւնները կը հերքէ: Աւերապէս Գ. Գրիսն մէջ նաեւ գնոստիկեան Մարկիոսի մուրաբութիւնը համառօտի կը ներկայացնէ, եւ յետոյ իւրաքանչիւր նախադասութեան դէմ կուտ կը մղէ:

Նիւթը շիւրսու ըմբռնելու համար շորս գրքերու իւրաքանչիւր գլուխներուն բովանդակած նիւթին համառօտ ցուցակը գրած եմ: Նոյնպէս Եղիսիկ յիշած Աստուածաշունչի անգրէն (մեծաւ մասամբ Հ. Գալեմքեաբեանէ գրուած) նշանակած եմ, եւ ի վերջոյ դարձեալ ամբողջն եւ քովեղբով բերած գրած եմ:

Եղիսիկ գործոյն յետեղբուն վրայ թարգմանութեանս գործակիցն Հ. Գալեմքեաբեան ի Կ. Պոլիս իւր իսկ բաւերովն այսպէս կը գրէ՝.

«Եղիսիկ առաջին ստաղարութիւնն ի Ջմիւռանիս 1762, ունի յառաջարան մը՝ գրուած Կ. Պոլսոյ Յազկերտ նշանաւոր հայ Պատրիարքէն († 1764): Այստեղ կը յիշուի միայն թէ Ջմիւռանից Արթուր Սահակ Երեւանցի Պատրիարքին ինքնուրոյն է, որ Եղիսիկ վարդապետի մէկ հետաքրքրական գործը ձեռք բերած է. եւ Պատրիարքն նոյն գրքին վրայ զմոյլած՝ սպէկ աուեր է ի Ջմիւռանիս: Նոյն անգլ ի նկատման Պատրիարքը թէ ձեռագրին ընդօրինակութեան սխալները սրբագրած (6) է, եւ թէ շատ

1 Հմտ. Աէրեր, «Tüb. Quart.» 1897, էջ 374:
 2 Նոյն, անգլ, էջ 372:
 3 Նոյն, անգլ, էջ 367-398:
 4 Հմտ. ասոր դէմ քննարկն մէջ էջ 113 ծան. 1, որուն համաձայն Եղիսիկ առեղծան էր Միհրանի 442ի հրովարտակին հետ բաւական սոց կը համաձայնի: Արեւմտ Եղիսիկ 442էն ետքը գրած ըլլալու է: Վերջուս թէ Հայերուն այս հրովարտակն զատ ուրիշ գրուող աւանդութիւն չէ ծանօթ չէր:

5 Յեւ այս մասին քննարկն մէջ էջ 156, ծան. 185 (որուն համաձայն հասանկան է որ Թեոդոս Ա. ըլլալ Եղիսիկ պիտարկածը):

6 Յայն 428 Հայաստան զրկուեցաւ իր ընդունի համարու: Արտաշէս իշխանն, եւ երկիրն Յայերու եւ Պարսիկներու մէջ բաժանուեցաւ:

1 Աէրեր, «Katholik», Մոլսոյ 1898, էջ 214:
 2 Ըստ Գետտերի առ Ներքէ, Հայրախօսութեան Գ.
 3 Նամակ ի Կ. Պոլսոյ ի 15 Դեկտ. 1898:

րունակեալ միաՏեա գրութիւնը 76 գլուխներու բաժանէ է :

“Թէ այս ձեռագիրն ինչ եղած է, գրաւոր ստանութիւն մը չկայ : կայ բերանացի անաւորութիւն մը, թէ նոյնը 1845ին Ջովուանիյ մեծ Տրեպէտին ժամանակ այսպէս է եղիկայ այս գործոյն ուրիշ մէկ ձեռագիրը չի յիշատակուի բնաւ աշխարհի եւ չէ մէկ մատենագրարանի մէջ, որոնց ցուցակներն Տրատարակուած կամ ծանօթ են : Դսեւ որեւէ Տրեպէտի մ'այս մասին յիշատակութիւն չ'ըներ :

“Եղիկայ երկրորդ տպագրութիւնը, զոր կատարած են Անետիկի Միխիթարեանը 1826ին է Անետիկի, 18 տողեան փոքրիկ յառաջաբան մ'ունի, յորում այն տպագրութեան Տամար գործածուած ձեռագրին վրայ աչափ կ'ըսուի . “Օրինակ տպագրիս ձեռագրեալ է ի թուին Հայոց Չիթ, յոր յանիորընէ վերիպակց տառիցն՝ որ ինչ ուրեք յայտնի գուշակերն՝ ուղղինք, վարեւորանք որպէս էր յօրինակին՝ աստղանիչ ներքոյ գրուցնցաք, եւ դանջօրաւ որ վեհաՏեա զբազիրն արարաք ի զիրս եւ ի գրուին : Այժ յառաջարանին Տամեան կը կարծուէր, որ Անետիկի Միխիթարեանց մատենագրարանի մէջ կայ եղիկայ ձեռագիր մը, որ բրիտոսի 1280 թուականին գրուած ըլլայ, եւ թէ այս ձեռագրին վրայէն Անետիկի անաշխն տպագրութիւնն եղած ըլլայ : Անետիկի Միխիթարեանը մինչեւ այսօր ալ աւելի յայտնի կերպով չբացատրեցին իրը, թէ եւ աս այս ախիթներ ճանդիպեցան :

“Յամին 1897 Սեպտ. Անետիկի գաղթի՝ եղիկայ ձեռագիրն հետազօտելու, որ եւ ինչ անանձինն բարեյօժարութեամբ թողլ արուեստաւ : Եւ այս խնդրական ձեռագիրն ուրիշ բան չէր՝ եթէ ոչ Ջովուանիյ անաշխն տպագրութիւնը, որ ձեռագրի մը Տեա Տամեանուած էր եւ ընթերցուածոյ տարբերութիւնները վրան նշանակուած : Զակատի երկրորդ երեսին վրայ գրուած էր . “Եղիկայ գիրքս ուղղագրեալ բնա ձեռագրի միւս գրելոյ ի թուին Հայոց Չիթ. ձեռամբ տիրացու գեորգի տէր յօճանիսեան, ՆՏաս ան մեզ յամին 1784 ի Տոկոս :” Այս ծանօթութիւնն տպահովապէս Անետիկի Միխիթարեանց այն ժամանակի մատենագրարանապետն է : Օրինակին վերջը կը գտէ Գեորգ Տեր Յովհաննիսեան, որ նոյն Տամեանութիւնը կատարած էր, իր իսկագրեան . “Շնորհօք եւ ողորմութեամբն աստուծոյ կատարեցի զգիրքս եղիկայ եւ սպիկար թովմա վարդապետս ի վայելունն ամենազով վարդապետին ներեւոյի, ի թուինց Տայոց Չիթի : Յորպէս եւ մեզ Տայեցեալ ուղղագրեցաք զտպելալ Յայր, եւ ձեռագիր օրինակն այն էր, յորմէ զտպեալն Տանեալ էին ի թուականութեան Տայոց ՌՄԺԱ. յիվայի Քաղաքին .” Այս ծանօթութիւնն երկու մաս ունի : Առաջին մասն (մինչեւ “ի թուին Տայոց Չիթ”) թովմաս գրչին է . իսկ երկրորդ մասն Տեր Յովհաննիսեանին՝ որ նոյնը տպագրութեան Տեա Տամեանուած է : Այժմ յայտնի է ուրեմն՝ որ մի միակ ծանօթ ձեռագիրն, զոր 1280ին թովմաս Վ. ընդօրինակած է, Ջովուանիյ 1762ին անաշխն տպագրութեան նախապաշարանն է, եւ թէ յետոյ Գեորգ Տեր Յովհաննիսեան նոյն ձեռագիրը վերա-

տին Տամեանուելու Տամար ձեռքն ունեցած է, եւ թէ իր արագրեալ տպագիր օրինակը 1784ին Անետիկի Միխիթարեանց մատենագրարանը մտած է : Իսկ նախապաշարան ձեռագիրն այսօր անՏեաացած է, կամ թերեւս 1845ին ի Ջովուանիյ այրած է : Երկրորդ ձեռագիր մը, — եւ ոչ իսկ եղիկայ գործին Տամեաններ — մինչեւ յայսօր երեսն եկած չէ :

Հայ բնաթիւն որպէսբնութեան վրայ Հ. Գալէմքեարեան անձամբ այսպէս կը գրէ՝ .

“Ա. Տպագրութիւն : Առաջին տպագրութիւնը (272 էջ փոքր ծածալ) եղած է ի Ջովուանիյս յամին 1762 “ի տպարանի Մատեանի Մարտիսի”, Ա. Պոլսը Յակոբ Տայ Պատրիարքին ձեռքով : Հրատարակիչը միաՏեա գրութիւնը 76 գլխոց բաժանած է եւ արագրութիւններ ներմուծած, որոնց մեծագոյն մասը կամայական եւ վերիպակն է : Այս Տրատարակիչն Անետիկի Տրատարակութեանն ունեցած տարբերութիւնները գրուած են Հ. Գալէմքեարեանի պատրաստած հայ բնաթիւն ձևակա Տրատարակութեան մէջ, զոր Անետիկի Տրատարակութեանը՝ “Քննական Տրատարակութիւն մատենագրութեան եւ թարգմանութեան Դանեանց վայոց” Տրատարակութեան մէջ, Հատորին մէջ ի մտոյ ի լոյս պիտի Տանեն : Այս տարբերութիւնները այն թարգմանութեան մէջ նկատողութեան առնուած են : Այս Ա. Տպագրութիւնն սոքամանի է, եւ անանց Տեր Յովհաննիսեանի Տամեանութեան՝ սկզբնագիրը, մասնաւոր Տայերին լեզուի տեսակետէն, շատ թերի պիտի մնար :

“Բ. Տպագր. Այս Տրատարակութիւնը (298 էջ փոքր. 16 ծածալ) Անետիկի Միխիթարեանց կատարած են (գրչին վրայ Տրատարակիչն անուշը չկայ, ուրիշ կողմանէ սակայն ծանօթ է, որ Տրատարակիչն Հ. Արսեն Բազաբաուունի է) եւ իրենց տպարանը գրուած : Այս Տրատարակութիւնը ինձամբով եղած է, ինչպէս վերն ըսինք՝ նախապաշարանի Տեա Տամեանուած եւ ուղղագրուած Ա. Տպագրութեան վրայէն : Հրատարակութեանն եւ իր գաղափար օրինակին (իմ'ըրած) մէջ Տամեանութիւնը կը ցուցնէ, որ ատիկա ալ իր գաղափար օրինակէն քանի մը թէ եւ ոչ կարեւոր, տարբերութիւններ ունի, եւ արագրութիւններ կատարուած են՝ անանց վրան ծանօթութիւնն դնելու : Այս մասին տես յետոյ Տայ բնագրին քննական Տրատարակութեան մէջ :

“Գ. Տպագր. Ի Անետ. Տպագր. Վ. Տպագր. ի բաց անաշխ բնագրին մէջ քանի մ'ուղղագրական արագրութիւնները : Այս տպագրութեան վրայ թէ եւ 1826 թուականը կայ, յայց 1850ին լոյս տեսած է :

“Դ. Տպագր. Ի Պարիս 1860, ի տպարանի Չանիկի Արամեան, նոյն իսկ տպարանապետէն Տրատարակութիւններու պատճառաւ :

1 Անտ.
2 Անտր Ա. Հար. Ե լոյս տեսած է Գալմքեարեան-Տամեան, Արագրական Տրատարակման Տայոց, Անետիս 1897, Միխիթ. Տպ.
3 Գիւլիքի տեղ, էջ 253. Երան. 1. “Այս տպագրութիւնը նախընթացն էր անաշխն տպագրութիւններու պատճառաւ :

